



Ազգային, Քաղաքական, Բանասիրական եւ Երգիծարանական

ՏՆՕՐԷՆ ՄԱՐԻՐՈՍ ՏԵՕՔՄԷՃԵԱՆ

Հասցէ, Գլխաթիա Նորատունկեան խան

ԺԲ. Տարի Թիւ 38

ՇԱԲԱԹ

27 Mars, 1899

ԲՈՎԱՆ ԳԱԿՈՒԹԻՒՆ

Ամուսնական տուճ մը:

ՀԱԶԱՐ — Ընթերցոյ ներուս:

1. ՇԱԹՐԵԱՆ — Գարգմ. նորավէտ — անհաւտարիմը:

Վ. ԳԱՆՓԱՔՃԵԱՆ — Ծիծաղաշարժ գիւտեր:

ՅԱԿՈՒՅԷՐ ՏԵՐ ՅԱԿՈՒՅԷԱՆ — Թատրերգու իւն — իմն ու նորը:

Ն. ՉԷՐՄԻԼԷՔՃԵԱՆ — Մարգրիտ հանրմին սիրահարեալ տղան:

* * * — Նկարներ:

Ծաղիկի ներազիրները:

Ազգային լուրեր:

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՏՈՒՄ ՄԸ

Անցեալ ուրբաթ օր Ազգ. Պատրիարքարանի մէջ, մանկամարդ կին մը, ձեռքը թղթիկ մը բռնած՝ կը խնդրէր բարազանէ մը որ Դատաստանական Խորհուրդին զումարուած սենեակը առաջնորդէ զինքը: Չեռքի թուղթը կոշնաղիր մըն էր, զոր Դատաստանական Խորհուրդը զրկած էր իրեն՝ ներկայանալու համար նոյն օրուան նիստին: Հայտատու թաղի մը Ազգ. վարժարանին ուսուցչուհին էր այդ մանկամարդ կինը՝ որ երեք տարիէ ի վեր իր ամուսնէն բաժնուած կ'ապրէր: Յիշենք անցողակի թէ Դատաստանական Խորհուրդի գործառնութիւնները գրեթէ մըշտ փոխանորդարանին չորս պատերուն մէջ կը մնան, չստեր կան որ նոյն խակ Դատաստանական Խոր-

հուրդի մը գոյութեանը վրայ կը տարակուսին, ըսենք սակայն, ճշմարտութիւնը խոստովանելու համար, թէ այդ Խորհուրդը ամէն ուրբաթ օր առանց զանցառութեան կը զումարուի իր քահանայ և աշխարհական խառն անդամներովը, որուն կը նախագահէ Պատրիարքական Փոխանորդ Սըրբազանը:

Որոշեալ ժամուն այրաթող վարժուհին կը հրաւիրուի ժողովին և իր ամուսնէն բաժնուած ըլլալուն պատճառները կը հարցուի իրեն. խեղճ կինը այնքան յուզուած է որ բառերը կը թափ-թըվին բերնէն, աւելի կուրայ քան թէ կը խօսի: Ահա կ'ըկրութիւնը:

Վեց տարի առաջ սակաւին 16 տարեկան անփորձ աղջիկ՝ կ'ամուսնանայ Ա. անուն սակերիչի մը հետ, ամուսնութենէն քանի մը ամիս վերջը անտանելի կ'ըլլայ իր ամուսնոյն ընթացքը, բայց կը համակերպի անոր ամէն քմահաճոյքներուն, երեք տարի շարունակ յանուն ընտանեկան պատուոյն կը համբերէ անոր ամէն անարգանքներուն, և սակայն գեղեցիկ առաւօտ մը Պարսն Ա իր կնոջ բոլոր գոհարեղէնները գրպանած կը մեկնի առնէն, երեսի վրայ թողլով խեղճ կինը, երկու տարուան զաւակով մը, յիւ միանգամայն և գրեթէ մերկ ու անօթի: Չյուսահատիւ խեղճ կինը, կիրակի առաւօտ մը Աստուածամօր պատկերին առջեւ ըլլով իր մամիկը կը վառէ, անոր օգնութիւնը կը հայցէ, կը սրբէ աչքերը և կը գիմէ Թագ. Խորհրդարան, կը պատմէ իրողութիւնը և վարժարանին մէջ պաշտօն մը կը խնդրէ իր աւօրեայ ապրուստը հայթայթելու համար, կ'ընդունուի խնդիրը և հե-

տեւեալ օրն իսկ կը ձեռնարկէ պաշտօնին: Մէկ քանի ամիս վերջը երկրորդ զաւակն ալ աշխարհ կուգայ՝ ա՛լ իր բոլոր սէրն ու գորովայդ երկու զաւակներուն կը նուիրէր և լսելով որ իր ապերախտ ամուսինը՝ արտասահմանի մէջ՝ լպիրշ և շուայտ կեանք մը կ'անցնէ, կ'ուխտէ անգամ մըն ալ անոր անունըչտար: Միւս կողմէ, վարժարանի հոգաբարձութիւնը՝ գոհ է անոր խղճամիտ պաշտօնավարութենէն, աշակերտուհիները հոգևով չափ կը սիրեն զինքը և թաղեցին կը յարգէ զայն իր անբասիր վարքին համար: Այսպէս կ'անցնին երկու ամբողջ տարիներ: Այս անգամ անխիղճ ամուսինը՝ իր բոլոր ունեցածը վատնած՝ կուգայ Պոլիս և ամէն միջոց ի գործ կը դնէ որպէս զի իր կինը, այդ վարժուհին, վարժարանէն հրաժարեցուցուի, քանի որ իրմէ՝ ամուսնէն, բաժնուած կ'ապրի թաղական Խորհուրդը իրաւամբ չուզեր տեղի տալ Ա.ի անիրաւ պահանջումներուն քանի որ վարժուհին իր երկամեայ արդիւնաւոր պաշտօնավարութեամբը և պարկեշտ վարքովը թէ Խորհուրդին և թէ բոլոր թաղեցիներուն համակրանայ արժանի եղած է: Իրաց այս վիճակը անառնեկազրուած է Պատրիարքարան որ յանձնուած է Գատատանական Խորհուրդին նկատմամբեանը:

Կ'սպասենք Գատատանական Խորհուրդին այս մասին տալիք որոշմանը, խնդիրը իր մանրամասնութեամբը հաղորդելու համար Ծաղիկի ընթերցողներուն:

Ը Ն Յ Ե Ր Ց Ո Ղ Ն Ե Ր Ո Ր Ս

Համեստափայլ Օրիորդ Վառվառ Փ.ի հետ ունեցած արջօրագայքարիս տաթիւ Ձեր համբերատարութիւնը չարաչար գործածելուս համար ներողութիւն խնդրելով, շորհակալութիւն կը յայտնեմ Ձեր այն հաճոյակատարութեան համար, որով անտրտունջ զուխնիզ մեր տրամադրութեան տակ գրիք վասն արդուհման:

Բայց ի՞նչ ընէի. գիտէք արդէն թէ զիտանքէս մէկ երկու տող՝ վերնագրին տակ սրտանեկութեանս քանի մը անցքերը խելօքիկ մը կը պատմէի կոր առանց ինքնակենսագրողի մը հովերր օտնելու. եւ հաջան տեսայ թէ նազելափայլ հաջան մը առանց կապելու իր փաջան կը յանդգնի սպասեալ սրունքիս, ի սէր մարմնական անբողջութեանս, պարտաւորութիւն համարեցի գաւազանիկով շոյել անոր քիթն ու բերանը, ուրկէ հասածները հանրային ստողջութեան հետ անհաշտ են:

Կը խոստովանիմ թէ օրիորդի մը հետ վարուելու համար առաւել փափալութիւն՝ նուազ խառութիւն, առաւել յարգութիւն՝ նուազ բարկութիւն անհրաժեշտ է,

բայց դուք ալ խոստովանեցէք թէ այս փափախուսն Օրիորդ Վառվառը ա՛լ անտանելի եղաւ մտիկ ընել տալով իր խազի բթամտութեան միացուցած լազի շատախօսութիւնը՝ որ թէեւ կ'ազի սէս շուտ յօդս կը ցնդէր, բայց հազի ենթարկուելու վտանգն ալ կար, զոր պէտք չէ անաեսել:

Գիտեմ, պիտի առարկէք «այ՛ օղուլ, տեսար որ այդ ջլղիկը իր աստիճանը հասկցուց. ինչո՞ւ խելք գնելով պատասխան տուիր» իրաւունք ունիք . . . բայց ամենախորին յարգանքը զիտել կուտամ թէ, մարդ շատ անգամ ո՛չ միայն իրմէ տարբեր գասակարգի պատկանող անձանց հետ գործ կ'ունենայ, այլ նաեւ տարբեր ցեղէ արարածներու հետ ալ կ'ստիպուի վիճարանիլ. եթէ ո՞չ բաւերով գէթ քարերով: Օրինակներ տալ հարկ չկայ, մանաւանդ որ փառք Տիրոջ առատութիւն կայ գրատական եւ անասնական ցեղի մասին (տիանջը խօսի Վ. Փ.ին):

Հիմայ Վ. Փ.ի յանձնարարած ագարակը գնած ըլլալով մեր վիճարանութիւնը կը փակեմ զբազելու համար կողերով եւ խողերով, որոնց հետ վարուելու մասին խակ չեմ, քանի որ Յ—Է շարաթէ ի վեր անոնց ներկայացուցչին հետ յարաբերութեան մէջ էի Ծաղիկի միջոցաւ:

Աւելորդ չէ սակայն կէտ մը ճշդել. Վ. Փ. կ'իմացնէր ագարակի անասնոց թիւը, բայց սխալ է, վասն զի ձեռքովս մէկիկ մէկիկ համբելով գոայ, բիւր գառնուկ, եւ բիւր (Վ. Փ. չի հասկնաք) կով եւ բիւր գոմէշ, եւ բիւր հաւ, եւ բիւր աքլօր (ա՛յնջը խօսի Պոզոսիկին) եւ բիւր ուղտ՝ որոյ վահանածեւ կուրծքին վայելէ փառք յաւիտեանս ամեն:

ՀԱԶԱՐ

Ա Ն Հ Ա Ի Ա Տ Ա Ր Ի Մ Ը
(Ն Ո Ր Ա Վ Է Պ)
Ա.

Փետրուարի օր մը, մեր սենեկին մէկ կարասին գարանին մէջ Մարթային ուզուած նամակ մը գոայ, մուշագոյն ընտիր թուղթը կը կրէր զերկումնի մը թագը եւ ստորագրուած էր ժիւլիէն տը Պրիէն:

Այդ գիւտը անհաճոյ թուեցաւ ինծի, եւ յիշեցի իսկոյն ինչ որ ըստած էր կիներու անհաւատարմութեան վրայ:

Բացի կառոյտ այժեմաչիկ շինուած թղթագանակը ուր կինս կը պահէր իր թղթակցութիւնները եւ կատաղի նայուածք մը ձգեցի անոնց վրայ:

Սակայն նոյն իրիկունն իսկ ցրտեցան բոլոր կատկածներս, երբ կինս, սովորականին նման, ժպտերես ու շնորհալի, մանկական շարժումով մը իր ճակատը կը ներկայացնէր ինծի:

—Կը ճանչնա՞ս ժիւլիէն տը Պրիէն անուն մէկը, հարցուց ինծի:

—Պրիէն . . . ո՞վ է սակայն:
—Ընտանեացս մէկ հին բարեկամս էր, բայց յոյժ

անկարեւոր, յարեց Մարթա երկնցնելով ինծի մեզագրած նամակս :

Առի զայն :

Բայց սեզանը պատրաստ էր եւ որովհետեւ շատ անօթի էինք, չիտրհեցանք ալ ժիւղիկնին վրայ :

Բ.

Երբ աշխատութեան սեզանիս առջեւ առանձնացայ, բացի նամակը որ այնքան կը շահագրգռէր զիս Գրուած է Ռ . . . Էն ուր ժիւղիկն իր զինուորական ծառայութեան տարին կը լրացնէր, ահա կարգացածս :

«Սիրեցեալ արիկն :

«Դուք ինծի այնքան յաճախ եւ այնքան արգասեզատող բարութիւն մը ցուցած էք, որ այսօր չեմ վազրանիր սրտիս վիշտը ձեզ վստահելու : Մոռացիտո Անժէլիս ամենամտերիմ բարեկամներէն մէկն էք դուք եւ «միշտ բարիք ուզած էք ինձ համար : Այս կրկին արտազուտով պիտի դատապարտէք զիս, ինչպէս որ արդէն զատապարտած էք, սակաւին անոր վրայ զձե խօսելուս համար :

«Կիները, իրենց գրութեան մէջ կը գտնեն բան «մը որ հանգարտեցնէ ամենարեւոյնեալ սրտերը, շատեր՝ «հոս նշանակուած կը թուին իրր քաղիչ ուրիշներու երգջանկութեան : Անխելքութիւն է արտնջալը, բայց «կեանքը որ որը ըրած է զիս, շատ քիչ շփացուցած է զիս :

«Օր մը, ձեր տան մէջ հանդիպեցայ Անժէլին եւ «այդ օրը զգացի որ կը սիրեմ, գորովի դէմ խոտացած «սիրտս փարեցաւ այս այնքան գեղեցիկ աղջկան : Եւ «զգացի անպատում ուրախութիւն մը, նման այն տըսկար տունկերուն որոնք արեւու երեսը կը տեսնեն : Դուք «գիտէիք ասոնք, դուք, միակ բարեկամուհւոյս մտերիմ «խորհրդակիցը, կը յիշէք հարկաւ որ նշանուեցանք քիչ «ժամանակ ետքը :»

«Բայց արդ որ հեռու կ'ապրիմ, մոռցուեցայ առ «չաւէտ անկէ, անցաւ ամէն բան, սակայն միշտ ես սըրտախա մէջ, անջնջելի պահած եմ յիշատակն երջանիկ ժամերու որոնք ոչ եւս են :»

«Բայց խեղդ դարձայ ու վիշտը զիս կը հիւանդացնէ : «Դուք որ այնքան լաւ կը ճանչնաք Անժէլը, ըսէք ինծի «թէ, առաջուան Անժէլն է եւ կը վշտակրի՞ իր հոգին «իմ բացարկայութեանս պատճառաւ, Աշխարհիկ կենաց «այն հոսանքին մէջ որ զինքը կը քշէ, ըսէք ինծի թէ «պահած է սրտին մէջ յստակ երկնից անկեան նման «մենուն անմատչելի տեղ մը՝ ուր յիշատակս կ'ապրի :

«Ըսէք ինծի ասոնք, որովհետեւ առանձնութեանս «մէջ էք ստեղծ եւ կը դողամ տկամայ :»

«Մնայք բարեաւ, արիկն : Խոտացած էիք ինծի, «վստահ ու կարեկից բարեկամուհի մը ըլլալը Յարգանք ու «երախտագրութիւն կը տածեմ ձեզի համար :»

«ԺԻՒԼԻԷՆ ՏՐ ՊՐԻԷՆ» :

Նամակը կարդալէս ետքը, յիշեցի կնոջս խօսքը : «— Անկարեւոր բան մըն է սա . . . »

Ահաւասիկ ինչ որ գտած էր ան որակելու համար այս դժբաղդ տղան :

Եւ անհունապէս սիրեցայ : Նկատեցի որ Մարթա՝ կենացս փոքրիկ ընկերուհին սիրտ չունէր :

Գ.

Քանի մը ամիս եր անցան, ժիւղիկն մեռաւ իր բարեկամներէն մէկէն քաղեցի այս պարզ այլ յուզիչ պատմութեան յետագայ մանրամասնութիւնները :

1897 նոյեմբ. 12ին ժիւղիկն կը մեկնէր դէպ Ռ . . . ուր պարտէր լրացնել իր զինուորական ծառայութեան շրջանը : Անժէլ Պօթ, իր նշանածը՝ եւ արիկ Պօթ, իրեն կ'ընկերանային : Աղջիկը ուզած էր ինքն իսկ տեղաւորընել զայն, եւ իր իսկ ձեռքերով շտկել այն սենեակը ուր պիտի բնակէր իր սիրականը :

«Այսպէս, ըսաւ աղջիկը, ձեր շուրջը դառնուած ամէն բան իմ մէկ յիշատակս պիտի ըլլայ : Կաւ սիրեցէք զանոնք, Այս տարուան մէջ երբ ամէն գիշեր հոս գաք, աւելի յարմար պիտի ըլլայ վրաս մտածելու : Խեղճ բարեկամ, որքան պիտի տառապիք արդեօք մեզմէ հեռու : Բայց արձակուրդներ պիտի ունենաք, այնպէս չէ՞ : Ու անկէ զատ, մենք ալ պիտի գանք քեզ տեսնել : Չպիտի մոռնաք զիս այս երկար ամիսներուն մէջ, այնքան պիտի խորհիմ քու վրադ ա՛հ ժիւղիկն :

Հեծեծանքներով ընդմիջուած արտուր ու երկայն համարյոյէ մը ետք, բաժնուեցան իրարմէ :

Պզտիկ դերկոմնը սկսաւ իր նոր արհեստը, որուն պահանջած գործունէութիւնը, իր մեղամաղձութիւնը մասամբ կը սրուէր :

Ամէն առտու զանազան գրերով պահարաններ պարունակող սուրհանդակի պայուսակին մէջ, միշտ կար իրեն համար, տժգոյն կապոյտ սրահարան մը ոսկեզօծ կնիքով եւ որ արեւածաղիկ հոտ մը կը բուրէր :

Օր մը սակայն, պզտիկ դերկոմին կապոյտ նամակը չեկաւ : Իրիկուան սուրհանդակն ալ բան մը չբերաւ :

Երբ ժիւղիկն իր տունը դարձաւ, կարգաց նամակները, զիտեց ընդ երկար նշանածին լուսանկարը, բայց երբ ժամը իննին, սուրտին ու գիշերուան մէջ, զօրանոց կ'երթար իր ապագայ երջանկութեան մասին կասկածներ ծագեցան մտքին մէջ :

Այն օրէն սկսեալ, Բարիզէն լուրերը անկանոնաբար կուգային եւ Անժէլի նամակները չէին բուրբուր ալ բացակայներու այնքան սիրելի, սիրոյ անուշահոտութիւնը :

Անգուլթ աղջկան նամակները հեազհետէ ցանցաւան եւ մետրուարի մէջտեղերը բուրբովին դադարեցան :

Այն աստիճանին էր ահա որ խեղճ տղան գրած էր կնոջս իր ապաստուալից նամակը :

Եւ այն ատեն անկումը կատարեալ եղաւ, ժիւղիկն սկսաւ օր օրի մաշիլը Բէթը նուազեցաւ : Բայց չէր ուզեր վրիպիլ զինուորի համեստ պարտականութենէն եւ իր հիւանդութիւնը վրան չէր առներ :

Մայիսի օր մը սակայն, գնացքի մը պահուն, պարտաւորեցաւ կենալ ու ժառանգաւ Հագուստը կը դողար իր նիհար անդամներուն վրայ : Կասք նստեցուցին տենդէն համակ սարսուռն :

Երբէք այսչափ լքուած, հողիով ու մարմնով այսչափ հիւանդ եւ այսքան թշուառ զգացած չէր ինքզինքը: Ու այն ատեն բոլոր քաջարտութիւնը աներեւու թացաւ եւ իր տղայութենէն ի վեր, թերեւս առաջին անգամ ըլլալով, լացաւ . . . :

Հրամանատարին արտօնութեամբը հիւանդանոց փոխադրուեցաւ:

Ժիւլիէնի վիճակը արագօրէն ծանրացաւ: Տենդը չէր թողար զինքը: Ամբողջ օրեր կը գառանցէր: Եւ բուրբ այն անհասկնալի բաւերուն մէջ որ կ'արատասնէր, անուն մը միտի անուն մը յատկօրէն կը մեկնէր իր տփօցն շրթունքներէն:

— Անժէ՛լ . . . Անժէ՛լ . . . :

Երբ ճանաչողութիւնը կը վերստանար, խոշոր արցունքներ կը սահէին իր նիհար այտերն ի վար:

Տնօրէնը, որ իրմով կը շահագրգռուէր, կուգար շատ անգամ անոր վիճակը հասկնալու:

— Ի, Պրիէն, խեղճ պզտիկ . . . կը ճանչնա՞ք զիս . . . օն, բան մը չէ, պիտի բժշկենք զձեզ . . . մի նեղէք ինքզինք՝ իդ, ուղածնիդ պիտի ունենաք . . . ցտեսութիւն, շուտով . . . Երբ օգը աքնայ, ոտքի պիտի ելլաք:

Տնօրէնը ծռեցաւ դէպ ի հիւանդասպահն:

— Պատուէրներուն համեմատ պիտի տեսնենք Ինչե՛ն, ձիւ տենդ մ'ունի: Պէտք չէ որ մարմնոցն վրայէն փէնական թթուախտան ջրոյ մէջ թաթխուած բարձրիկները հանէ: Ծնողքը կանչել պիտի տամ հիմա:

— Ծնողք չունի, պարոն տնօրէն:

— Խեղճ պզտիկ . . .

Տենդը երեւան ելած էր եւ Ժիւլիէնի աւերուն մարմինն վրայ սարսափելի յառաջդիմութիւններ կ'ընէր:

Հակառակ հրամանատարին ամէն խնամքներուն, որ թերեւս նախազգացած էր այս տղան սրտին մէջ եղած մէկ քառճ հիւանդութիւնը արեց:

Քանի մը շարժ չէր Սէնթ-Օկիլսթիէնի սրահին Վ7 թիւ սենեակին մէջ, պզտիկ Պրիէն դերկամը կը ննջէր աւյաւէտ:

Թաղեցին զայն սովորական արարողութեամբ, իր ընկերները կը հետաւէին դագաղին, զէնքը թեւերնուն տակ: Շատերը կուլային:

Դ.

Իմացած էի ասոնք եւ թօթափելու համար այս արխուր յիշատակին կօլմայի մեղմազձուլութիւնը — որովհետեւ այս պատահարը կը յիշեցնէր ինձ ուրիշ ս'էր նմանօրինակ շատ մը պատահարներ — երեկոյթի մը զացի հրաւիրուած էինք կիմա եւ ետ:

Հօն, Անժէլը ցուցուցին ինձի:

Սովորական պաշտօններու խումբին մէջ դեղեցիլութեամբ կը ճառագայթէր անիւ իր նախամեծար համարած սասկեար Կիլեօմ ա'րվրլէնն էր: Շատ լաւ տեսայ որ իր մայրը, տիկ. Ֆօփը, փնտռելէ առաջ, որ սենեակին մէկ անկիւնը կը մրտփէր, երիտասարդին ձեռքին մէջ սահեցուց բաց կապտագոյն, սակեզօժ

բանուածքով թաշկինակ մը:

Արեւածաղիի գրգռիչ եւ խիստ սուր հոտ մը կը ծածանէր անոր շուրջը:

. . . Քիչ օր ետքը խնայուցին ինձի որ Կիլեօմ ա'րվրլէն Անժէլի ձեռքը ինզրած էր . . . :

Ե.

Հետաւոր գերեզմանատան մէջ ուր կը հանգչիս դու, խեղճ պզտիկ, երէկ, քու մահուանդ ցարեգարձի օրը, գերեզմանդ չ'նտուցի, եւ այնքան կանուխ գոցուած այդ սեւ փոսին վրայ, ուր երբեք չպիտի գայ ծնրադրել այն՝ զոր դու այնքան սիրեցիր, սիրեցիր մեռնելու ատելձան — երկիւղածութեամբ դրի ես, ես որ դու ընտելեա ճանչցած, սակեծաղիի տեղոյն ճիւղեր:

Թարգմ.

ՀԱՆՐԻ-ԼԵՕՓՈԼՏ ԼԸ ԿՐԱՆ

1. ՇԱԹՐԵԱՆ

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ ԳԻԻՏԵՐ

Ապօնովապէս վերնապիրս քիչ մը տարօրինակ պիտի գտնէք, բայց եթէ բարեհաճութիւն ունենաք ամբողջ յօդուածս կարդալու, կ'ապահովեմ որ դուք ալ ինձի հետ համամիտ պիտի գտնուիք այս վերնապիրը ընարած ըլլալու համար:

Արդարեւ կան գիւտեր, որոնք՝ պէտք է խոստովանիլ թէ, հանրութեան մեծ օգուտներ ընձեռած են, բայց միւս կողմէ գիւտեր ալ կան որոնք մեր ծիծաղը շարժելէ դատ բանի մը չեն ծառայեր:

Թուենք ատոնցմէ մէկ քանիները. քիմիագէտ մը որ իր մասնագիտութեան մէջ մեծ անուն հասած է՝ աշխատած եւ յաջողած է գտնել «ծովու ալիքներու մալերիւկոյթին վրայ բոցեր արտադրելու միջոցը», որուն համար հնարիչի արտօնագիր մըն ալ առած է. թէպէտ այս հետաքրքրաշարժ գիւտին գործողութեան լուրը չառինք տակաւին, սակայն կը յուսանք որ մօտ ժամանակի մէջ Վոսիորի կապոյտ ջուրերուն վրայ այդ գրութեամբ լուսավառութիւններ գիտելու բազմ ունենանք:

Մարդուկ մըն ալ հնարած է «բնական եզունգի տեղ մետաղեայ եզունգ». բնական եզունգ չունեցողները թող հետաքրքրուին այս գիւտին:

Ուրիշ մը «քաջայով պանիր շինելու միջոցը» դրած է. այս ալ ճաշա՛ր ինչպիսի է:

Գտնուած է նաեւ սղյանը համեմելու համար իւզն ու քացախը խառն պարունակող ամաններու նոր գրութիւն» մը, այս ալ հնարիչը թող դողածէ, քանի որ գործածութեան եզանակը բացայայտ կերպով չէ ճշգրտած:

Հնարուած է գարձեայ «չաքարով կամ ուրիշ համանման նիւթերով շղթաներ շինելու կազմած մը» այս գիւտին համար ալ մանիկիները պիտի ուրախանան:

Եւ Տըլի որ խանուէն գոված է իր առածի կարգ անցած սա սողերով:

«Բանաստեղծին՝ ըմպելի մ'է սա սիրական, վերցրիլ պալտէր, Վոլթերի էր պաշտակա՛ն»:

Շատ գոհ պիտի ըլլար իմանալով «խանուէի բազադրութեան նոր կերպը»:

«Գրողանի կրկնացայտ գրեխ»ի դիւտը պիտի հիացնէ Մոլիէրը եւ Մարաթ աւելի դո՛ւ պիտի մեռնէր «Նեծե- նափայտով լողարանի գրութիւն»ը լսելով:

Անդրիացի եւ ամերիկացի կիներն ալ որքան պիտի կտորնին «կանանց չըջագետոր հանդրիճելու կազմածք»ի գիւտին համար եւ նկարիչները որչափ պիտի ցաւին լսելով իրենց գէժ եղած մրցումը—անշուշտ արհեստակցի մը կողմէ—«պատէն կախուելու եւ ստեղծական ազդեցութիւն մը ի գործ գնող նկարներ շինելու միջոցով:

Ճարտարագէտ-երկրաչափ մին ալ գործ չունենալուն՝ ելիւր «մնշած գրչածայրերը գրչակաշնեթէն հանելու գործիք» մի: Հնարեր է. ո՛վ գանդատեր էր իրեն այդ յոգնութեան համար:

Յիշենք նաեւ Նաւասեաներուն համար «սեղանի դանակներուն եւ գրպանի զմեկիններուն գիտակ անցնելու միջոց»ը. քսակահատներուն համար «մեքենական գողութեան գործիք»ը. դպրոցական տղաքներուն համար «հըր լաւ դարձնելու միջոցներուն կատարելագործում»ը գինովներուն համար «գինովնալու մեքենայ». սուքի կոշտեր ունեցող մարդոց համար «գամերով ամրացած փայտէ սալայտակի»ը եւլն. եւլն. : Եւ հոս վերջակէտ մը գնենք, որովհետեւ այս տարօրինակ եւ ծիծաղաշարժ գիւտերուն շարքը երբեք չպիտի աւարտի:

Վ. ԳԱԼԵԱՒՃԵԱՆ

ՀԻՆՆՈՒՆՈՐԸ

(Պատրերգութիւն մէկ արարով շար. 57 թիւէն եւ վերջ)

ՏԵՍՐԱ Գ.

(Ուրիշ մէկ քանիներ աղմկով ներս կը մտնեն)

Ամէնքը.—Բարի յաջողութիւն ընկեր, բազդէ բայ է այսօր:

Ա. քժ.—Մէտսիս պօքու մէտսի . . . մէ՛ բուռքուս՝ վուզավէ վընիւ իսի . . .

Աղջիկը (մօր).—մայրիկ նայէ ինչ ալ աղուոր ֆըրանսերէն կը խօսի կոր, պերանդ սիրե՛մ . . . :

Մայրը.—Ձէվզէ՛կ . . .

Ամէնքը.—(Վալիտէ պիզիմ հաստայր պունս՝ մը պաղաբարընը . . . իսի նէ՞ տիր խասղանըն (ամէնուն ալ աչքը աղջկան կը գառնայ)

Մայրը.—Մարտիկ աղա . . .

Բ. քժ.—Սա մեր Մարտիկ աղան հա՞

—Քա զաւակս վո՞ւակէ կը ճանչնաս.

Գ. քժ.—Վախ Մարտիկ աղա, վա՛խ, վա՛խ չըսես իմ խոս անպապս էր նէ . . .

Դ. քժ.—Քիտիա տուաու, Մարտիկ ակա չարչըյա տէկիլ միսու .

—Եօ՛ք, Մանուտ փաշատա.

Ե. քժ.—Օռասիտա չարի սայիլմովը մու,վա՛կ, վա՛կ, վակ . . .

Ե. քժ.—Սա մեր Մարտիկ էֆէնտի՞ն է հա՞, մե՛ղք, ո՞ր սրիկան զարկեր է ատոր, էկէր օր թաքքէին ինձի կանչէիք, տաքը տաքընա կ՛աղէկցնէի . . .

Զ. քժ.—Շիտակը էլմասի պէ՛ն մարդ էր, ինչ մեղքս պահեմ . . .

Դ. քժ.—Պաէ քառասալար Եազիք տիր Մատիք

ակայա սաղլատտորալըմ սունի . . .

Ե. քժ.—(Ինձի գեղադիրը ինձ տալու շնորհը կը նէ՞ք.

Աղջ.—Հրամանցէ՛ք .

Գ. քժ.—Հիմակ միւսիւ տօքթօռ, մեր սիրելի ընկերները, մէկ կողմ եկէք եւ խորհինք թէ ինչ տալ պէտք է (մէկ տեղ մը կը հաւաքուին).

Ե. քժ.—Տի կոամ պոսմադ տը սուտ է սէնքան կոամ օ տիտիլէ՛ . . .

Դ. քժ.—Տի կոամ պոսմադ տը սուտ 50 կոամ սույա ցօք տիր պաէ քառասա .

Գ. քժ.—Ճանըմ խննթ է՞ք դուք պոսմաթը շուրին մէջ լուծակա՞ն է .

Ա. քժ.—Պէ տիսպար մեր բէչէթային խապահաթը ի՞նչ էր:

Բ. քժ.—Վայ խելքերնուդ մէջը ըլլայ ծօ ասոր հանքաջրով խնան «սուտիարատ տը մանդար» եւ «ասիտ պօչպօղաղիտաթ» պէտք է.

Զ. քժ.—Մօ՛ պօչպօղաղը դուն էս .

Բ. քժ.—«Մօ՛ն գուն էս, որուն էիր հէ՞, կիտի չափ՝ զըն ուղուբըղ, մարդը զէ՛նիլէմիչ կընես անանկ չէ՞, վա՛յ կիտի տօքթօռըք վա՛յ . . .

Մայրը.—Ոտկերնիդ ծոխ՝ պաքնեմ տղաքներս, սուս էղէք սէ՛ զաւալլըն քիչ մը քնանայ . . .

Ե. քժ.—Մայրիկ հիչ հոգ պըներ, մնք կիտենք . . . տօքթօռ ենք նէ՛ .

Գ. քժ.—Սա դեղադիրը պէտք է տրուի, մէկ օրէն կելլայ օտքի . . .

Դ.—Պաէ քառասա թուռքյա սէօլէկիսիդ քի ակնայալիմու .

Բ.—Իլֆօ բուռ սա խն կրամ սիւլֆադ տը դինկ, Յ կոամ ոռախն տը պուալօ 2 կրամ սառսախոտ տը բասթօռ . . .

Դ.—Եօ՛ք, Եօ՛ք օյլէ օլմաղ, Մարտիկ ակա պիզիմ տիր . (աղմուկէն հիւանդը կ՛արթննայ)

Մարտիկ.—է՛ է՛ է՛յ ամուռա՞ն . . .

Զ.—Նէ՞ .

Ե.—Ի՞նչ,

Բ.—Քօմա՞ն ,

Մար.—Քա՛ Շուշան սա բաթըրտըն՝ ի՞նչ է.

—Համմէ հայրիկ , միւսիւ տօքթօռները էկեր քեզի դեղադիր կը գրեն

Մար.—Մօ՛, հէ՛յ պէօյլէ լէչէթա մը Եաղըրը, նէ՞ տիր բաթըրտընը.

Զ.—Օ՛՛ Մարտիկ աղա անցած ըլլայ

Ե.—Մարտիկ էֆ. Աստուած թողութիւն տայ

Դ.—Մատիկ քառասա խալլա՛ կէցէն.

Գ.—Պ. Մարտիկ անցողական լինի.

Բ Մարտիկ աղա քեզի աղէկ ոէչէթա մը գրեցի կիտես Եա քու բարեկամը միտակ էս եմ, անիկա տամ սէօտքի էլիր, ամա . . .

Ա.—Միւսիւ Մատիկ . . .

Մարտ.—Օլա՞ն սիդ քիմ սինիդ պէ՛ . . . Մատիկ աղա, Մարտիկ էֆ., միւսիւ Մարտիկ . . . Մարտիկ չէ՛

լէպի . . . նէ՞ օլմուշ, չապո՛ւնի դուրս ելէք, կիտի պօշ- պօղաղներ, բարս քաշելու համար հոս են եկեր ինք- ղինքնին ծանօթ կը ծտխեն կոր . . .

Աճապ քոչ կիւն տիր քի ածարնըղ . . .

Ամենքը.—Մարտիկ ազա մանք քուկին աղէկու- թիւնդ կուզե՛նք . . .

—Հայտէ տէ՛ք էղէք սըվկէց չափըններ, սալմնց աշկերը նայեցէք էօքիւղու պէ՛տ աղջկանս կը նային կոր . . . դո՛ւրս . . . (անկողնէն կը ցատկէ եւ գաւազանը առնելով հանդիպած տեղին կը զարնէ).

—Դուրս չափըններ ես բան մըն ալ չունիմ անօթի մարդիկ.

—Մարտիկ ազա:

—Մարտիկ է՛ք.

—Քիտեղէխու Մօտտիկ.

—Մա . . .

—«Տէ՛ք օլուն քէօքէքէր (ամհնն ալ գուշս կընէ ինք ալ կուգայ տեղը կը նստի)

—Եօ՛ք քիչ մը ուսնաթ ընեմ պէ՛ . . . Վանան տե- սա՞ր տանա տօքթօր ըլլալ կուզէիր . . . հիմակ տեսա՞ր.

Մայրը (աղջկան) քա Շուշան տեսար, ինքը պերնէն չի փախուց տօքթօրի աղջիկ միտաք տէյի . . . ամա դուն տանա անոնց պէս «չունախ կապայճի»ները կուղես .

Աղջ.—Աման մամա դուն ալ հիմակ բարսա բարկա- ցաւ բան մը ըրաւ տէյի հիմա ամենքն ալ վար զարնենք:

Հայրը.—Եյ տղաս ահա տօքթօր պիտի ըլլա՞ս:

Վանան.—Չէ հայրիկ տօքթօր չէ բայց փաստաբան.

Լայրը.—Հիմակ ալ ապուքթութեան սկսեցիր.

Շուշան.—Չէ բարս անիկա շատ աղուոր աղուեստ է.

Մայրը.—Բա ապուքա՞դ պիտոր ըլլաս վայ գլխո՛ւղ . . .

Լեզուդ պերնիդ մէջ չի խաղար կոր ապուքադ պիտոր ըլլաս տէ մարդ պիտոր խարես, չէ տղաս ես քեզի կեղ- ծաւորութեան մէջ չեմ դներ մեզի ալ ամօթ է քեզի ալ Աստուծոյ պիլէ կիւճը կերթայ էբար տեսայ քի տունէ էբէսպաշտութիւն կընես, անդիէն ասղիէն բարս չարփմիշ կընես չէ 'մեղա՛յ չէ', թող չեմ տար . . .

—Մայրիկ.—Ապուքադ կ'ըսեմ նէ կեղծաւոր չհաս- կնաս մարդ մը տալիս մը ունենայ նէ անոր հէվալէ կ'ընէ ան ալ անոր գործը կը տեսայ, փաստաբանը ամէն օրէնքները գիտէ, օրէնքով կ'աշխատի որ իրեն պաշտ- պանեալը աղատէ, ետքէն ալ կիտես ինչ կ'առնէ է՛ն քիչը 15—20 ոսկի եւ կըբար գործը մեծ ըլլայ նէ 100—200 ոսկի է առնելիքը, աղուոր բան չէ՞ տուտու:

—Աղէկ ամա անիկա ալ տօքթօրութեան պէս ա- ժընցած չըլլայ . . .

Մարտիկ.—Հա՛, չունը պիլէյտին, հիմակ տօքթօրու- թին, ալոգաթութին, կաղըծիութին, գալֆաութին, աշկս պայ կոցէ հարուր հաւը դէմդ կ'ելլէ, ամէնքն ալ «էս մենծ էմ» կ'ըսեն Անանի 10—15 ոսկին ո՛ւր, ան վախիթ մըն էր քի մարդիկը քիչ էին, ուղէին չուղէին ուղածնին կը սրուէր, հիմակ շատ շատցած ըլլալուն ա- մէն բան աժանցաւ . . . հա՛ աղէկ միաքս եկաւ սա աէ- մինքի տօքթօրները վուրից էկան Վահան . . .

Վ.ան.—Հայրիկ աս էց դուրս ելոյ նէ բարեկամի մը

հանդիպեցայ, ո՛ւր քսաւ նէ, բժշկի, ըսի, հա՛ քսաւ այն ինչ տեղը արծարան մը կայ հոն զնա՛ գիմացս եկողին հանդիպեցայ բժիշկ մը կայ եղեր ըսի, ես եմ քսաւ եւ միատեղ եկանք, միւսները ուսից եկան խե քս չհասաւ այս բանին :

—Խեղք չհամարեք ի՞նչ կայ, հոնտեղը, խտնվէին մէջը լեցուն հէքիմ է էղեր, լսեր են քի բժիշկ կ'ուղես կոր ձեզի խօլամիշ են բրեր ամէնն ալ հոս էն թափեր, անօթի մարդիկ, ի՞նչ պիտի ըլլայ . . .

Շուշան.—Եյ բարս աղբարիկիս ալօգաթութեան հրաման չպիտի տաս.

—Ապուքաթ մի՛ . . . Աստուած չընէ :

Կինը.—Եյ ալթրիս մա՛րդ ձգէ՛, կէնճը աղուոր ա- ղուոր բարս թող վաստի տանա ինչ կ'ուղես 15—20 ոսկի է կ'ընէ էն վարը:

—Մենք խօսք էն քա՛ կնի՛կ դուն դուրը չես օր տեսնաո:

—Կար հետ մէկտեղ հախ ունի՛ս չինքի «եէէն պիլմէդ տօղրայան պիլիբ» ըսեր էն:

Վ.ան.—Հայրիկ ան չէ՛, ան չէ՛ հապս ի՞նչ :

—Արհեստ տղաս արհեստ . . .

—Ես ատանկ կոչոտ բաներու չեմ դիջանիր . . . խեղճ ու կրակ բաներ են . . .

—Շատ աղէկ տղոս քեզի քանի մը բան հարցնեմ, նայէ՛, ինծի ալէտի տեղ մի՛ դներ, հիմակ ուղեմ նէ քեզի կը կարգայնեմ անանկ խօսպս խապա խօսեղուս մի նայիր, քննէ աղէկ դաղղիերէն եւ հայերէն գիտեմ հասկցա՞ք, ինծի ըսէ նայիմ կօշկօկար չըլլայ նէ ոտնամաններդ ո՞վ պիտի չինէ, դերձա՛ղը չըլլայնէ ո՞ր քու լաթերդ ուղած ձեւով պիտի կարէ, եթէ ատաղ- ձագործը չըլլայ ո՞վ դուզ պաճատ պիտի չինէ, սա էն վարը առնենք բանի տեղ չգրուած լաղըմճիները թէ որ չըլլանքու կոյանոյներդ ո՞վ պիտի մաքրէ . . .

—Այո՛ բայց . . .

—Բայց մայց չիկայ:

Կամ փաստաբան, կամ բժիշկ, կամ ճարտարու- պետ, կամ խմբագիր, կամ գրագիր պիտի ըլլամ անանկ գարչելի, զգուազեցիկ, գէշ արհեստներ չեմ կրնար ը- նել, արդէն անոնց հետեւողներն իսկ տպուշ, ամաղ, անխելք, անկիրթ մարդիկ են. ես վերը յիշածներէս գուրս չեմ ելլեր որովհետեւ նորերը՝ նախամեծօր կը համարեն այդ պաշտօնները . . . (դուրը կը զարնուի Շուշան կ'երթայ ձեւըթուղթով մը վերադառնալով).

—Բարս, միլիդէպի իւնիֆօսմով ֆօնքսիօնէս մը տուաւ:

—(Կ'առնէ կը կարդայ) հա՛ աս հինգչարթի դատ ու- նինք հա՞:

Վ.ան.—Հայրիկ փաստաբան չե՞ս ուղեր.

—Ես ալ ատ կը մտածէի կոր: (դուրը կը զարնուի եւ մարդ մը ներս կը մտնէ):

Ա.—Բարեւ է՛քէնտի՛:

—Աստծու բարին, սանկ նստէ նայինք որուն թա- բաֆէն կուգաս:

Ա.—(Հիւրամեծարութենէն քաջալերուած) իմօցայ

որ դատ մը ունիք եղեր.

Փաստարան եմ եթէ պէտք ունիք փաստաբանի, դը-
րացի ենք ուրիշին մի՛ զիմէք:

—Շատ աղէկ բայց . . . (ուրիշ մը կը մտնէ):

Բ.—Մարտիկ էֆֆին տունը հո՞ս է . . .

—Հրամանցէ՛ք . . .

Բ.—Փաստաբանի պէտք ունենալը իմացայ, ուստի
հոս գալովս նպատակ ունիմ առաջարկել յիշեալ ազնուա-
փայլ էֆֆին որ իր գործը ինձ յանձնէ անուանս վը . . .
(ուրիշ մը մտնէ):

Գ.—Խույռումձի Մարտիկ էֆֆին տունը հո՞ս է.

—(Մեկուսի) ալ սանա սիր աճ քէօրէք տահա—հը-
րամմերէս.

Գ.—Ասեցի որ ալօքա շէնշէ կ'ընէք, եթէ բարեհա-
ճիք սի վու բլէ, այդ ալօվիսը ես կը ստանձնեմ:

—Աֆէրիմ գէվղէի էֆֆին—բան մը կ'ընենք դուն ալ
նստէ .

Գ.—Բարեւ ձեզ էֆֆներ:

—Աստու պարին Մ. փաստարան հրամանցէք դուք
ալ հանգիստ ըրէք:

Գ.—Շնորհակալ եմ . . . ի՞նչ ուրիշներ ալ կան որ
դուք ալ ըսիք :

—Ձէ ճանրմ հողդ մըներ դուն :

Ե.—Աքշամի շիրիֆէր խայր օլտուն, Մարտիկ պէյ
խամիլէ սիրիսի վար ըմբշ, կէշէն այ եօլտա սիր մէշհուլ
շախա թարաֆընտան ճէրճ օլունմուշ քի պու տէֆա
սիր ճէլսինամէ իլէ տավայա չըղըտըքլարընը տավիյէ
խատէմէլէրինտէն սիրի վառըթարալա անլամըլ օլտը-
ղըմտան, քէնտիմի զաթը սիրիիդէ վէքիլ նասպ իթմիշիմ
տիր, վէ պու վէշ իւղըլ սիդէ միւրաճաթ խուուպ սի-
դին տէ ըիշանըլը թէմէնի իլիէրիմ :

—Էյ կիսի սիրիլմ տավա վէքիլի գրըղմպիշ էֆֆին
օթուրունտա կէօրիւշիրիդ . . . ինձի նայէ քա աղջիկ
դուռը գոցէ մէկուն ալ մի բանար :

Շուշան (մօրը).—Մայրիկ սա կէօղլիւքիլին նայէ ի՞նչ
ալ աղուր է (մեկին) :

Մարտիկ աղա.—Աֆ խտըսինիդ էֆֆինը միւստա-
տէնիդէ սիրազ տըլարը չըգաճաղըմ (մեկուսի) իւրէյիմ
կէրի կէլիօր սուրաթընըղը կէօրիւք :

Ե.—Իմնաֆ իւրլա :

Ա.—Քաւ լիցի Մարտիկ աղա :

Բ.—Աս ինչ ըսել է Մարտիկ էֆֆ. :

Գ.—Տունը քուկիդ է :

Գ.—Ազատ էք (Մարտիկ աղա մեկին անոր ետեւէն
վահան եւ կինը) :

Ե.—Էֆֆինը սիդ զաննըմ Մարտիկ էֆֆին ազրա-
պասընըղ աճա՞յ բարա չըգար մը:

Գ.—Պարոն, ծանօթ էք անանի չէ՞ բան մը կ'ելլէ
արդեօք :

Գ.—Ձեմ յուսար, դէմքը բան մը չեկար կը
չուցնէ :

Բ.—Ձէ, չէ, ես հողերան ըլլալովս կը հատկնամ թէ
Մարտիկ աղան կծծի . . . (Մարտիկ աղա մտնէ եւ չլսե-

լու զարնելով) :

Մարտիկ.—Խօսեցէք տեսնենք ինչ կայ չկայ տարու-
գաթուրեան բիտցան ալ ի՞նչընէ . . . (ամէնն ալ իրա-
բու երես կը նային)—Էյ սէօյլէյինիդ պաքալըմ հանկը-
նըղը պոնտ վէքիլ եաբաճաղըմ . . . (ամէնն ալ ապշած
իրարու կը հարցնեն. թէ ի՞նչ ես. փաստաբան, փաս-
տաբան փաստարան, ալօքաթ, տավա վէքիլի եւլն):

Ա.—Ես դրից եմ գիտես ես՞ :

Բ.—Հոսմայ իրաւաբանական լիսէին էթիւաներս
քօմիլէ բրած եմ :

Գ.—Ինձ նայէ հայ եմ ես ուրիշին տալուդ ինձի
տուր թախըմ մը անհատներու պէս չեմ. հէմալ սլատ-
ուաուր, կ'սուգես նէքէֆիլ կուտամ.

Գ.—Ըսել է մենք անպատիւ ենք հո՞ս :

Գ.—Ձէ ամա ես պոչխա եմ . . .

Ե.—| Մէսիօ, պէն մէքթէսի հուգուգիլէտէն թահսիլի
իլմ խուուպ նամ ու շէօնրէթ գազանտն հաճի ըիշնուլէն
էֆֆ. իմ :

Մարտիկ.—Է շիմաիք աղնատըք քի պէօյիւք մէք-
թէպտէն չըքմըշտընը ամա, կէլինիդ պիրիսիդի վէքիլ ի-
տէյիմտէ 5 մէճիտիլէ վիլրէիմ բայ խիին, աղնատըք քի
աճ սընըղ :

Ե.—Էֆֆ. էլիմի էօփէն պէնի վէքիլ թային իթսին :

Գ.—Հիշ չէնէ խըյանէթ քանի մը ճերմակ աւելի
տուր ուրիշը չըներ . . .

Գ.—Շօնու կարէ լոնտըմէն կը տեսնուինք :

Բ.—Էկուր ինձի տուր տէ, պարեմ փաստաբան մը
ունեցիր քի . . .

Ա.—Մարտիկ աղա . . .

Մար.—Էյ պոնտ սլաքըն քի՞մ կէլիճէք :

—Պէն . . . եօք պէն ետքէն կու-

գամ . . . ճերմակ մը աւելի :

—Մարտիկ աղա՛ . . . ինձի նայէ . . . լոնտըմէն ըսի
չի մանտա .

Մարտիկ.—Ալթը մէճիտիլէ վար քիմ կէլիլտէ կէլ-
սին . . .

Բ.—Պէն . . . եօք պէն . . . օլան կէրի չէքէլ . . .

Գ.—Օլան սէնսին քէօփէք . . .

Բ.—Բիմ պէն, սօփայը կէօրիւյօրըն .

Ե.—Հայ, Ալլահ միւսթահաղընը վէրսին պէ տեա-
ղըմա պաստըն էչէք :

Գ.—Էչէք քիմէ սին էտիփիլ սենի . . .

Փաթ, չաթ, քիւթ,

—Վայ . . . աման . . . ճան գուրթարան եօք մը . . .

(Իսկ Մարտիկ աղան որ միտքը դրեր էր դրօսնուլ տսոնց
հետ իրարու հետ կուրի բոնուէլնէն գո՛հ մնալով կը ճը-
գեր որ զիրար ծեծեն ազմուկէն վահան, Շուշան եւ,
Բրաբ հանրմ ներս կը վաղեն):

Իրաք.—Պանա սլաքըն մուշուլար պուրասը օխ միշ-
տան տէյիլ . . . վույ էրիու աչկերնիդ քեօրնայ լամուսս
կը կոտրէիք կոր . . . ծօ սիդէ քիմ . . . ճեղի ճեղի դուրս
կորսուեցէք նայիմ . . . ո՛ւյ վրաս ինկան . . . քա մարդ
հիմակ իչլըտար ծան ունիմ նէ կը պօռամ աս ի՞նչ խաղ-
կութին է . . . աման քիթս . . . արուն կուգայ կոր . . .

(Մարտիկ աղա իր օրհնեալ սօխան կ'առնէ եւ բլղինե-
րուն ինչ դրութիւն որ բռնեց նոյնը կ'ընէ ասոնց ալ) . . .
առջարը՝ աճ քէօփէքլէ՛ր . . .

— Էֆէնտի . . . միւսիւ Մարտիկ . . . կէօղլիւկիս ճամբ
կտարեր է . . . վայ ճէպլիմ երութըրը պէ՛ . . .

— Դո՛ւրս, փաթ , չաթ . . .

— Էֆէնտի՛ . . . Մարտիկ աղա վաղը կուգամ . . .
Բրաք . — Էօղլիներնուդ քէօնը , ծափ ծակ
ծակծկիք քի՛ . . . տունս տեղս ալթիւսս ըրիք , ասանկ
բաները բնուրթիս դէմ է . . . ամա նալլէդ բախտը ա-
սանկ կ'ընէ կոր . . . վո՛ւյ աղջիկ , աղէկ պան մը չե-
ղար . . .

— Էֆէնտի՛ . . . միւսիւ . . . մատմազէ՛լ մատմա-
զէ՛լ . . .

— (Լան պէնիմ սպուգաթըմ վարարը զիւյլարուէ՛ր
կիտին ասլլիյէ գարուսընտա պէքլէյին քի ճէլլաճինին
արքասընտան կիտէսինիդ , առջարը . . . (դուրս կ'եւ-
լեն աղմուկով իսկ Մարտիկ աղա ներս գալով) — Էյ՛ Վա-
հանիկ տահա տօքթօր սպուգաթ կ'ըլլա՞ս կոր , դուն ալ
Շուշան բժիշկ կ'ուզե՞ս կոր ամուսնանալու . . .

Վահ . — Հայրիկ գէշ են :

Շուշան — Բարա , դուն ալ ամենքն ալ մէկ են ,ես
աղէկը . . .

Մարտիկ . — Օ՛ֆ , օ՛ֆ էս մախտուստան բժիշկ ու-
զեցի քի ծեր առջեւը խոյտառակ ըլլան տէ դաք ալ
չփափաքիք անանկներն տանել կամ անոնց պէս ըլլալ . . .
մեր ատենուան արհեստներուն զուրպան ըլլամ :

Վահ . — Աման հայրիկ վարժապետը ըսաւ որ հէնէրը
փարայ չեն ըներնորէրնահեաեեցէք :

Մարտիկ . — Էօ՛ֆ դուրս ելէք պէ՛ հոգիս բերանս ե-
կաւ քիչ մը հանգչի՛մ . . . դուրս կացէք աէ մէկերնիդ
տօքթօր եղիք մէկերնիդ ալ տօքթօու առէք դո՛ւրս . . .

(Մայրը տղաքները առնելով դուրս կ'ելլայ) :

Մարտիկ . — Է՛յ կիտի հէնէրը , է՛յ . . . վարժապետն
ալ նորէրէն ըլլալու է . . . (անկողնին վրայ կ'երկնեսայ) :
(Չգի վարագոյրը)

ՄԱՐՏԻՔԻՑ ԷՍՆԵՐՄԻՆ ՄԻՐԱԷՐԻՆԱԼ ՏՂԱՆ

Բրլանթի հանրմին դուռը կը վարնուի :

— Ան վո՛վ է .

— Էս էմ քուրուկ սա տուռըտ պոց .

— Օ՛ , հրամմէ՛ Մարգրիտ հանրմ , ա՛ս ի՞նչ հով
փչեց , քա սա ի՞նչ ըսէնք էս եղեր կիտէսքի մոխիր վը-
չեր են էրէսդ :

Ա՛խ տուն իմ տէրսս չիյտէս , ինտո՛ր հասկուցունեմ
քեզի քի խանմիլ ըլլատ :

Արեւուդ համար չարուխ ըսէ , ինծի ալ մէռաքի մէջ
մը ձգեր :

Կեցիր հեւէ վեր էլլանք խահվէ մը խանք աէ հասպա
կ'ըսեմ :

Բրլանթի հանրմը իր սիրելի բարեկամոս հին սեն-
եակ կ'առաջնորդէ .

Հայտէ՛ օտքըդ պաղնեմ , սա խահվէիդ ճէղվէն քէ .

— Բէք աղէկ հիմա , մէկտեղ երկու խահվէ կը խը-
մենք :

Սուրճը կ'եփի եւ կը խմեն :

— Է՛յ ի՞նչ է քա Մարգրիտ զուրպէ նայիմ ,

Արեւուդ համար ըլլայ , էրկու զուրպիդ արեւուն լա-
խըրարս քովդ մնայ , էրկանքս պան մը ճըութլաթմիլ չը-
նես հա՛ , եանի տունը ալթիւսթ կ'ընէ .

— Բա՛ վույ , վայ մեղքիս , ինծի պիչիմ մը ջալսէ չա-
նախ կիտիներէ՞նք կիտացար . էյ չիտակը ասանկ կիտա-
լուդ բէք կիւճկնմիլ էղայ . ամա նէ իսէ ըսէ նայիմ էս
պան մը չեմ ըսեր էրկանդ :

— Ծանրմ քուրուկ , սա մեր ետեւի տունի փօստալը
մանչս կուլիսէ կը հանէկոր , դիչեր ցորեկ էտեւէն սա-
ջեւէն է , կերեալքի կը սիրէ կոր մանչս , զաթնալ ա-
նանկ է :

— Է՛յ ի՞նչ կ'ըլլայ սիրելով քա՛ գուն ալ խենթ էս ,
էս ալ կիտեմ քի սա խըսար սող կէլը էանէ խըյտիս
պան մը կայ , սա է նէ հիչ :

Է՛յ կեցիր քա քուրուկ մանչս ալ աղջիկը կը սիրէ՞ կոր .

— Հասպա , նէ հոց կուտէ նէ ճուր կը խմէ , նէ ալ
չէնքով ճորհքով դիչերները կը քնանայ , ճանրմ խենթի
պէս պան մըն է էղեր , էրթալուլտերին օսկորին կը բակի-
կոր Աստուած սոսըր տայ ինծի եանի՛ չը խենթենամնէ
պան մը չէ :

— Օ՛ֆ ճանրմ , տուն բէք պօլ կընիկ էս , ստանկ
պաներով բէք թասալք չըլլուիր , աշկուլդ պան մը տե-
սա՞ր եսխօտ իրարու մէքթուպ ֆիլան կ'առնեն կու-
տա՞ս կոր :

— Հասպա՛ , քա նայէ սա ի՞նչ կ'ըսէ . հէմ մէթթուպ
կայ , հէմ աէմ դիտայ դիչերները լամպային առջեւ ան-
մաթուֆ փօստալը անդիէն , մերինն ալ ասլլիյէն , է՛յ
ալթըլս տեսնալիք պան է , պիչիմ պիչիմ ֆիտտանաքի-
սու :

Բէ՛ք աղէկ հիչ մէթթուպներէն մէկը ծառքըդ չան-
ցալ՞ :

Մինակ մէկ հատ մը ծառքըս անցաւ , ան ալ նայէ
նառը էղաւ դիչեր մը ուսուլով մը տղուս պառկած օ-
տան մտայ չորս թարաֆը աչքըս անկեցի պան մը
չկրցի կըանալու , սօգրա ալլաալէմ թախտապէթին կէօքսը
կը կճէր կոր , քերած վախիթը նայիմ քի ճերմակ թուզթ
մը կայ կէօքսին վրայ , առնեմ նայիմ քի մէջի դին ալ
կրուած է . նանկէթ ըլլաքի էս ալ կարդալ չիյտեմ , որի՞
կարդացնեմ հարը կարդալ կիտէ ամա չուզեցի քի ի-
մանայ , բէք խըսը է , ստանկ քէբաղէ պաներէն խօշ-
լանմիլ չըլլար : Սօգրա քովի տրացիներն տղուն ետըլար-
միլ էղայ , նէ իսէ Աստուած կէնճ արեւը պահէ , տիւչ
մանիս զաւակը սնոր պէս ըլլայ , բէքթամ , բէք խեւքը
կըօխը զաւակ է , պօյը սիրեմ :

— Բա՛ ճանրմ , հիմա ստոր նասը մանչ ըլլալը թա-
րիֆ ըրէ չըսիք քեզի , սա մէթթուպին մէջը սըլմնք
ի՞նչ պիչիմ պաներ կը կրեն կոր , ան հասկընանք քի , ի՞նչ
էնէ չարէն կըանանք :

— Հա՛ աղէկ ըսիր , խեւքըս տաղըլմիլ էղած է տէ
բէք ինքըլինքս թօր չեմ կրնար կոր ընել , աֆ կ'ընես

Բրլանթիցա, վա՛յ ազջիկ դուն ալ չըլլանէ հալըս ետ-
ման է, խափայիս բէք տէնի կընի՛ մըն ետ, արեւըդ սիրեմ:
Վա՛յ սիրադ հասնի կընիք, ճանը՛մ սա մէթթուպին
մէջի կրուածին ի՛նչ ըլլալը ինչո՞ւ չես ըսեր. հիմա սա
պէտք է մեզի:

—Ա՛խ պերանըս վրայ շերթար կոր քի ըսեմ, ա-
ման սընըրիս տըզաւ, ինծի քիչ մը իլիօնաթիա չընէ:

—Վա՛յ նանէթ չըլլաս տըզա քի սա ծուները մորդ
թէփէին երտըրըմի պէս ետզըրմիչ կ'ընես կոր:

Քա՛ չէքերին խաթին վաւր է, հա՛, հիմակ ալ սա-
նակը խայիլոյ ըրի՛, վա՛յ Աստուծոյ աշքին մեռնիմ, ինծի
ալ սանկ ուրախ ֆըրլախ մէկը չի դար ետ, վաւր տեղ
տէրտլի պէլալը մէկը կայնէ ան կուգայ, կուտը տէսնայ է-
րեադ չէքերի պէս քի դօր կը հալիս, էյ նէ խէ հէլէ է-
զաւ, աւ քուրուկ խըմէ քի սիրադք պալըջի:

—Վա՛յ ապրիս, կիտես քի սիրաս քիչ մը ֆէրահ-
ցաւ:

- Ազէկցար իշալահ.
- Հա խեղքս կըլօրս էկաւ
- Է՛յ ըսէ նայիք մէթթուպին մէջը ինչ կըրեր էն:

—Հսեմ աէ նայէ, մէթթուպին մէջը շատ պաներ
կըրուած էր սմա ինծի տղչելիք սա ըսած է: «Իմն ա-
դուսր սիրականս, տուն նապը քի նամակիդ մէջը քեզի
էյէր չառնեմ նէ պիտի մեռնիմ կրե, էիք, էս ալ թըզ-
խըսըն եանի ինծի չառնես նէ ինքզինքս հո՛ր ծովը պիտի
նետեմ.» տէի սա փօստալը ստանի կըրեր էր:

—Է՛յ բէք ազէկ, հիմա միակըդ ի՛նչ է, ինչ ըսել
կ'ուզես կոր:

—Ի՛նչ ըսել պիտի ուզեմ. քեզի հետ սա փօստալին
տունը էրթանք, ալուր մը քէրալէ ընե՛ք. քի վազ
սանի սա սէփտայէն.

—Քա՛ տուն բէք աճայիլ կընիկ էս էզեր ա՛, քե-
փալէ ընելով հիչ վազ կասնին անոնք, մէյմը չորպան է-
փեր էն ալթըն, ստանի պաները վըզ կուգայ անոնց,
սօզրա քէփազէն տուն կ'ըլլաս, հա՛ կեցիր մըտքս պան
մը էկաւ, քուկին թէլալըդ ի՛նչ է քանիքի սասնք իրար
կը սիրեն կոր էկուր սըլփնք իրար սանենք:

- Խենթէ՛ս ինչէ՛ս, իմ մանչս վաւր ան վաւր:
- Ինչո՞ւ համար, ի՛նչ կայ քի:

—Քա՛ մանչս տահա քամը նոր կոխեց, սա բօս-
տալըն ալ էրտուն էրտունը հինգ տարու կայ, թումաւ
սուււթալըն մէկը. զէհէր լայըն կը տեսնամ տղուս:

—Հըմ. . . պան մը պիտի ըսէի քի, աէ՛յ լեզուիս
ծարը էկաւ. հայտէ կենէ կըլլեմ:

—Աստուածըդ սիրեսնէ զուրցէ, ինծի մէրաքի մէջ
մը ձգեր:

—Հիմակ մենք իրար կիտենք ետ, սա ազջիլը տը-
ղէդ մենծ է աէի տանել չես ուզեր կոր. վա՛յ արեւուդ
կիլտանամ տուն տանըչորս տարու էիք ամա քաւ-
սուն տարու մարդը կուլիսէ հանեցիք. հաբըլը սախր.
կարգուեցար հետը,՝ քուկին հարըս մարըս ալ շատ ու-
զեցին քի սա խօսաման մարդուն քեզի չի տան աէի տմա
չեղաւ, սիրահարուեր էի. նաֆիլէ պօջ լախըրտընը:

մընըր մենծ պզտիկ մը նայիր կարգէ պըլօրէ թուան տէր
էլիր:

Հէմա ինծի նայէ քի պան մը ըսեմ: «Էօզ էվլատ
ասլընը չէքեր» սա ըսածը ի՛նչ ըսել էնէ տուն կը հասկնաս:
23 Մարտ 99 ՆՇԱՆ ՉԷՍՄԼԷՔՃՆԱՆ

«ԾԱՂԻԿ»Ի ՀՅՈՒՄՈՐԻՍՏԵՐԸ

ԼԻԻԻՏԱՐ, 25 մարտ. — Հոս անցեալ շաբաթ իրի-
կուն Ծաղիկը մէկ մէկու ձեռքէ լոկեցին: Նոյն թերթին մէջ
Մեծ Պահլի հարմիքին սոթիւ գրուածին ի պոս ոտսխան՝
սոխի պէս կ'ուսուցուածի մը պատըաստութիւնը մեծ
փութով յառաջ կը սաշուի: Ծաղիկը կարգացողներուն
աչքը ըյտ:

ՄԱԳՐԻՔԷՅՅ, 24 մարտ. — Պէօյլըքալէէն յատկա-
պէս խոչոր ձախաւել (չալըսիւրիւրիկէս)՝ մը սպասարուե-
ցաւ. դարոցը վերէն վար պիտի մաքրուի:

ԳՈՒՄ-ԳԱ՝ ՈՒԻ ԳՈՒՄ, 24 մարտ. — Թաղական Խոր-
հուրդի անդամները մէկ մէկու հետ սրգողած են. զըզ-
րոցը երեսի վրայ մնացած է. վարժարկեալ Խաճէ մը ա-
ռած տղաքներուն զարնելու ժամանակ, ինքզինքը դօվող
եւ ջուրը շատ խոնդ թագականին գլխուն եկաւ, ձակա-
տին երկու կողմը սեւ նշաններ եղան:

Ռ. ՀԻՍԱՐ, 24 մարտ. — Պատրիարք-սրանի կողմէ
զրկուած քահանան իր քննութիւնը աւարտելով տեղե-
կագիրը դրից, տեղւոյն քահանային հեռացումը անհրա-
ժեշտ դատուած է:

ԲԷՐԱ, 24 Մարտ. — Թաղական Խորհուրդը պիտի
հրատարէր, բայց չպիտի հրատարի քահանային խնդիրը
պիտի վերջանար. բայց չպիտի վերջանայ. Շիլիի գե-
րեզմանասան Յանձնած ողովին տուամարները պիտի տըր-
ուեր բայց չպիտի տրուի:

ԽԱՄԻԻԻԿ, 25 մարտ. — Ազգ. վարժարանին ոչաւ
կերտուհիները անդղիերէնը կ'ըլլեցին. հիմայ գերմանե-
րէնը հաթի՛ս պիլի՛ս ընելու վրայ են:

ԷՍՏԷՄԻՇ, մարտ 24. — Պոլսէն բերուած վարժա-
պետը՝ ընտանիքը հոս փոխադրելու համար դրամ ա-
ռաւ եւ ա՛լ չերեցաւ:

Մ. Գալէնտէրի հեղինակած «Եւս» Ա. եւ
հատորներն, «Տարրական
Չեւագիտութիւն»ը (Չափատետր)ըն, ինչպէս նաեւ Չե-
ւագիտութեան վերաբերող ամէն տեսակ պիտոյքներ կը
ծախուին, Թարագըրար փողոց թիւ 49 Հիւսարանը, ուր
մասնաւոր դաստիարակութիւն եւս կ'ընէ փախաքողաց:

Ն Ա Ա Ր Ն Ե Ր

Կին մը կետրօջը բացակայութենէն օգուտ քաղելով, կերակուրէն մաս մը կ'ուտէ եւ իր պղտիկ տղուն կը պատուիրէ որ մեծ մամային չիմացնէ :

Երբ կեսուրը կուգայ պղտիկն անոր առջեւը վառելով,

—Անի պիտի չըսեմ մամա՛, կ'ըսէ խարուսիկ ձեռով մը :

—Ի՞նչը օղո՛ւլ, կը հարցնէ ձեր կինը մանկան խօսքերէն հետաքրքրուելով:

—Մայրիկիս օղջ՞ ուտելը պիտի չըսեմ, կը պատասխանէ պղտիկը :

Աշխարհագրութեան դասարանի մը մէջ.

—Տղա՛ս, մարդկային ցեղը քանի՞ է, կը հարցնէ ուսուցիչ մը աշակերտներէն մէկուն:

—Հինգ կը պատասխանէ ազան:

—Համբէ տեսնենք:

—Առաջին, օրը մինչեւ իրիկուն ոտքը ոտքին վրայ դնելով Կէֆ ընող հարուստները: Երկրորդ, ուրիշին ձեռքի հացը խլելու աշխատող մեծատունները: Երրորդ, օրը մինչեւ իրիկուն աշխատելով տան ապրուստը ձորոջները: Չորրորդ, օրական հացի կարօտ աղքատները: Հինգերորդ, սուտ աղքատ ձեւանալով՝ հաց մուրացողները: Մեծ հայրս այսպէս կը դասաւորէր:

Գործաւոր մը իր տիրոջմէն կը խնդրէ որ ունեցած պահանջը վճարէ, սակայն տէրը :

—Ի՞նչ պիտի ընես դուն ստակը կ'ըսէ, հիմա տամ, կ'երթաս կը Խարճե՞ս, թող քովս մնայ որ թէ շատնայ եւ թէ ինձ օգուտ մը ըլլայ :

Հարուստ կին մը կը գանդաւար թէ բոլոր պահած պտուղները կը փտտին:

—Մեր տունը բերէք, կը պատասխանէ աղքատ բայց բազմանդամ ընտանիքի մը կինը, մեր տղաքները չեն փտտեցներ:

Դեղարանին մէջ:

Շատախօս կինը.—Տօքթէօս էֆէնտի, քանի մը օրէ ի վեր լեզուս կը ցաւի, դարման մը չէ՞ք ընիր:

Տօքթ.—Տիկին այդ ցաւին դարմանը շատ դիւրին է, թէեւ ձեզի համար խիստ դժուար, բայց հարկ է գործադրել: Հանգիստ ձգեցէք ձեր լեզուն:

Տղան.—Ի՞նչ հագուստներո բռնիլի ի՞նչ ընելու եմ: Բանդէտ.—Մնաուկ մը կազ վրագ լեցնելու ես որ մարի :

—Աղէկ է լեռները ապրիլ, քան կուռասէր եւ բարկացող այրերուն հետ, կը խրատէր մայր մը իր որդին:

—Մայրի՛կ սա Մարիձայ տուտուն ի՞նչպէս կ'ապրի իր էրկանը հետ, կը յարէ ազան:

Երեկոյ մը Մարիտո ազան հիւր մը հացի կը հրաւիրէ: Հիւրը երկար տանն սենեկին մէջ կ'սպասէ, բայց հաց բերող չըլլար. վերջապէս համբերութիւնը կը հատնի եւ ընտանիքի անդամներուն բացակայութենէն օգուտ քաղելով փոքրիկ Վահրամը քովը կը կանչէ ու,

—Հացերնիդ կերա՞ք, կը հարցնէ ցած ձայնով մը:

—Երբ որ դուն մեկնիս այն տանն պիտի ուտենք ըսաւ մայրիկս, կը պատասխանէ Վահրամ:

Իրիկուն մըն սը Մտեփանն ազան հիւր ունէր, որ այդ օրը ճամբորդութիւն ըրած ըլլալով, անօթութենէ կը մարմնէր: Խեղճն ի դո՛ւր երկար սպասելէ վերջը, տեսնելով որ կերակուրի խօսքն անգամ չ'իայ:

—Երբ հացերնիս ուտենք, ո՞ւր պիտի պառկինք, կը յարէ բանագաստուած շեշտով մը:

—Մենք հացերնիս կերանք, եթէ պիտի պառկիս հոս է անկողինդ, կը պատասխանէ տանտիրուհին:

—Նայէ՛ ինչ աշտփրանկա մարդ է սա մեր դրացինը, կ'ըսէր անցեալ օր կին մը իր ամուսնայն, միշտ իր կինը մէկտեղ կը պտտցնէ:

— ա՛յ, չազըն հա՛յ, կը պատասխանէ ամուսինը, պարտատէրները իրեն չ'օտեցնելու համար, կինը մէկտեղ դուրս կը հանէ:

Ա Չ Ք Ա Յ Ի Ն

Կրօնական ժողովը իր երեքշաբթի օրուան նիստին մէջ հետեւեալ որոշումները տուաւ :

—Նկատելով որ Գանտիլլի եկեղեցին շատ յարմարութիւն ունի յանցաւոր եկեղեցականները հիւրընկալելու, որոշեց Պալաթու քարտիչ Տ. Յուսիկ վարդապետը եւ Մայր եկեղեցւոյ քահանաներէն Պազգալեան Տ. Գեորգը հոն ղրկել ի հուղեւոր միտիթարութիւն Գանտիլլիցի ազգայնոց:

—Նկատելով որ Պօթուշանի Տ. Աթանաս քահանան, միտք չունի իր անուղղայ ընթացքը ուղղելու, որոշեց անոր կարգը լուծել խալքախը առնել եւ տեղեկագրել Ռումանիոյ կառավարութեան թէ ասկէ վերջը Տ. Աթանաս անունը՝ միւսիւ Աթանասի կամ Աթանաս աղայի փոխուած է :

—Նկատելով որ Շուրպի Տ. Խորէն քահանային հարցումը՝ «թէ՛ տեղւոյն Տ. Յովակիմ քահանան կրնա՞յ քահանայազործել, քանի որ անոր երէց-կինը անբարոյական ընթացքի մէջ գտնուած է», կրնայ Տ. Յովակիմի գրպանին վրասել, որոշեց փութով պատասխանել թէ՛ հէր օյունը ֆէնի պահադրնսան ասարլար :

—Նկատելով որ Մերսինի դպրոցին տեսուչ Հրանտ սարկաւազ՝ վարդապետ ձեռնադրուելու համար ստիպուած է տարւոյն մէջ իր պաշածը թողուլ և Սիւ երթալ. նոյն տեղի թաղ. Խորհուրդին կնդրանայ համաձայն որոշեց մինչև դպրոցական տարեշրջանի վերջը յետոձգել ձեռնադրութիւնը :

—Նկատելով որ Ազերդի նախորդ առաջն. տեղապահ Տ. Թէոդորոս վարդապետ, գիշերը Արզերդէն ելած՝ ցորեկը Մարզուան հասած, իրկուներ Պոլիս եկած և առաւօտուն Պատրիարքարան մտած ըլլալով յոգնած վիճակի մէջ է, որոշեց այս անգամ անոր բերանացի բացառութիւնները միայն լսել :

Նկատելով որ Կեսարիոյ առաջնորդ Տ. Տըրգաս Մ. Վ. Պալեան դժգոհ մնացած է Աժտէրեան Տ. Գարեգին վարդապետի և Կամսարական Յարութիւն սարկաւազի անվայել ընթացքէն և ուզած է այդ փորձանքները Մանկըլլիսի վանքը ղրկել, որոշեց ղրկել Կեսարիոյ Առաջնորդին մինչև ցնոր տնօրինութիւն, խաբեք համար այդ փորձանքները պարտիէ Կեսարիոյ մէջ :

Բէրայի թաղ. Խորհուրդը իր բանը գործը ձգած Շիշլիի գերեզմանատան մատակարարութիւնը՝ իր հսկողութեան տակ առնելու միջոցները կը խորհիւ Բայց արի՛ տե՛ս որ թաղ. Խորհուրդը աւելու մարմին մըն ալ չմնաց, մէկ կողմէ անգամները կը հրաժարին, միւս կողմէ մնացած անգամներն ալ եկեղեցիին ու դպրոցին հողը մէկ կողմ ձգած Շիշլիի գործը գլուխ հանելու առիթը ներկայացած կը համարին, քանի որ իրենց գէժ չունին այլ ևս Մէրեէմգուլին :

Կը սխալիք սակայն, մեծապատիւ էֆէնտիներ, Մերեէմգուլին գնա՛ց, բայց Ս. Պատրիարք Հայրը կայ ու կը մնայ, որ անկէ շատ աւելի հաստատամտութեամբ Շիշլիի գերեզմանատան գործը իր ուշադրութեան առարկայ ըրած է սկիզբէն ի վեր :

Խապարը Ծողիկէն առէք, Մերեէմգուլին դազափարը պիտի իրագործուի, ընցած որոշում մըն է այն, գերեզմանատան դուռը ա՛լ վերանէի քահապետքէ ըլլալէ պիտի դադրի, չնորհ.քով դուռ պիտի շինուի, դուռ, կը հասկնա՞ք. դուք մի՛ խառնուիք. դուք ձեր եկեղեցին ու դպրոցը մը աւածեցէ՛ք :

—Այս միջոցիս շատ կը խօսուի Ֆիլիպէի շնորհունակ Վեհունի Տ. Արսէն վարդապետին վերայ. ա՛մմա փորձանք է եղեր ատ վարդապետը. գնա՛ կ'ըսեն, չերթար. կիցի՛ր կ'ըսեն, չկենար. եկեղեցի մտի՛ր կ'ըսեն, չմանար, եկեղեցիէն դուրս ելի՛ր

կ'ըսեն, չելլար. Ֆիլիպէցիներն ալ շաւքըմի՛ժ ըրեր մնացեր են. Եւ զարմանալին ո՞րն է գիտէք, անցեալները լրագիրները՝ այդ վարդապետին համար՝ փոխանակ Շուսլայի, սխալմամբ Խալիմիա ղրկել որոշուած է գրեր էին. Խալիմիայի ազգայինները այս լուրը իմանալուն պէս, հետեւեալ լակոնական հեռագիրը ուղղեր են Պատրիարքարան «այլ փրկեա՛ զմեզ ի փորձութենէ Արսէն վարդապետի», Եւ ալ աւելի զարմանալին ալ, Վեհունի վարդապետ ամենայն պազարիւնութեամբ գրութեամբ մը խընդրեր է Պատրիարքարանէ որ զինքը Եգիպտոս պաշտօնի մը կոչեն :

—Գոհութեամբ կ'իմանանք թէ Բ. Կարգի Օսմանիյէ պատուանշան շնորհուեր է արատքին գործոց նախարարութեան հաշուակալութեան գիւննի պետ Վսեմ. Խաչիկ էֆ. Փափազեանի Մեր շնորհաւորութիւնները կայս. այս բարձր գնահատման համար :

—Իզմիրի Առաջնորդ Տ. Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրատեան նախընթաց օր Մէսսաժընիի Սէնէկալ շոգենաւով մեկնեցաւ մայրաքաղաքէս իր պաշտօնատեղին երթալու համար Տ. Հմայեակ Դիմարեան, Տ. Դէորդ Երէցեան Արքայանները, բազմաթիւ վարդապետներ, քահանաներ և ծանօթ ազգայիններ շոգենաւ դայցին ողջերթ մաղթելու ն. Սրբապնութեան :

Ս. Պատրիարք Հայրը Տ. Մելքիսեդեկ Սրբազանի մայրաքաղաքէս մեկնումը նոյն օրն իսկ հեռագրաւ ծանոյց Իզմիրի գաւառային Վարչութեան :

Ա Ձ Դ

Ծաղիկ ձեռքէ կը ծախուի նաև Պահճէ Գորու ջրավաճառ Ստեփան աղա Օտապաշեանի խանութը :

ԴԻՊՈՆԻ ՅՈՒՇԱՏԵՏԸ ՕՐԱՅՈՅՅ 1899 Ի

Հեղինակում իւն Չարեհ Թորոսեան էՃէնիի

Կը գտնուի Ղայաթիա, Վրոյր և Ընկ. Թղթավաճառանոցը և Պոլիս Հայ դրատունները : Միակ կեզրոնատեղին Զ. Թորոսեան դրատուն, Պոլիս Վալիտէ խան, Գիներն են, Դահեկան 2½, 5 7½, 12½ և 20 ըստ տեսակի : Շատ ցնորներու մեծ զեղչ : Նամակադրոջ գրկողը Ծաղիկի Տնօրէնութեան կրնայ սասնալ մէկ օրինակ : Նախորդ տարուանները 1 դահեկան : Հատին բօսթի ծախքը 20 փարայ է :

ԳՐԹՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Գ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Բոլորովին բարեփոխուած եւ կրկնապէս

ճոխացած

Յանձնարարուած Ազգ. Կեդր. Վարչութեան Ուսումն.

Խորհուրդէն եւ վաւերացած Կ. Պոլսոյ

Առևտրական Սենեկէն

Ի ն. Տ Ի Ի Զ Է Ն Ճ Ե Ա Ն Է

670 մեծադիր կրկնապէս բարձրացած սոյն ընտիր գործը կը պարունակէ վաճառականութեան վերաբերեալ ամէն կարեւոր գիտելիքները եւ օրէնքները. վիճաբանական արձագանքի փոխանակազրկ. ձեռքի եւ աստակի իրական օրինակներ, տոմարախալութիւնը. կրկնատոմարը ընդարձակօրէն բացատրուած. գլխաւոր ազգաց գրամները, կշիռները, չափերը, գամպիօի շերտերը, զբոշմատուրքերը, եւ այլն, եւ այլն: Պիտանի եւ օգտակար դպրոցներու, ստեւարական ասպարէզին պատրաստողներուն, եւ նոյն իսկ դրօժի մարդոց համար: Գին կազմեալ օրինակին 23 դրուշ:

Է Ք Ի Թ Ա Պ Լ

[Մ Ի Ա Յ Ե Ա Լ Ն Ս Հ Ա Ն Դ Ա Յ]

ԱՇԽԱՐՀԻՍ ԷՆ ՀԶՕՐ

Կենաց Այրանոյիագրական Բնկ.

ԵՐՍՇԻԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԴՐՍՄԱԳԼՈՒԹՆ Է

1 Միլիառ 227 միլիոն Քրանք

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Կ. ՊՕԼՍՈՅ

Գ Ա Ռ Ն Ի Կ Ա Ս Տ Ո Ւ Ա Ծ Ա Տ Ո Ւ Ր

ԳՐԱՏՈՒՆ Զ. ԹՈՐՈՍԵԱՆ

Չազմագներլար, Վալիսէ խան

Բազիրք Անգղ. Հայ. Վ. Յ. Յակոբեան, գին քառորոնէ 54, ընտիր լաթիկով. 80, ընտիր թղթով 108: Գաւառական կարօտ դպրոցաց զեղչ 30%:

Բազիրք Հայ-Գաղղ. Ն. Տէմիրճիպաշեան, գրքին ետեւը յատուկ անուանց բառգրքերով. գին քառորոնէ 15, լաթակազմ 17 1/2: Կարօտ դպրոցաց 30% զեղչ:

Պէտք ունեցողներն ուղղակի գրատուն զիմել պարտին:

ՎԱՐՉՈՒ ԳՐԻԵՐ

Բաց ի հայ եւ հայատառ Տաճկերէն բազմաթիւ վէպերէ, գրատան մէջ կը գտնուին Հիւկոյի, Զօլայի, եւ այլ բազմաթիւ երեւելի հեղինակաց գրքերը, հանդէսներ, ամէն անսակ զասագրքեր, մանկավարժական պատկերազարդ գրքեր: Ուսուցիչք, ուսուցչուհիք, գրասէրք կը հրաւիրուին այցել եւ օգտուիլ առիթէն:

Թէ վաճառելի եւ թէ վարձու գրոց պայմանք մատչելի են ամէն քսակի:

Գրատունը բաց է ամէն օր, եւ պատրաստ ամէն տեսակ յանձնարարութիւն կատարելու, եթէ փոխարժէքը կանխիկ է:

[Հաստատու յամին 1852]

ՏՐԲ. Ս. ԽԱԶԱՏՈՒՐԵԱՆ ԵՒ ՈՐԴԻ

ԱՄԵՐԻԿԵԱՆ-ԱՏԱՄՆԱՐՈՅԺ

Թ/ո 396, Մեծ - Փողոց Բերա

(Եանիի Գարեջրատան վրայի յարկը - Տիշգ Զըճուգ-Տեանց դէմ)

Կատարելագործեալ գործիքներու միջոցաւ ամենատարիկ ցուած ահռանքն մէկ անգամէն կը լեցուին. ցաւով դիմելու եւ բուժուած վերադառնալու պայմանաւ:

Նորանար կզանտկաւ, նորը, ճաշակաւոր եւ զիմացկուն արհեստական ահռանք կը պատրաստեն, յար եւ նման բնականի, դէմքի ձեւաւորութիւն ըստ տարիքի, ծամնողութիւն, եւ ազատ արտասանութիւն եւ բաշխուողեալ:

Բերնի հիւանդութիւնք կատարելագէտ կը բուժուին, ինչպէս նաեւ թմրեցուցիչ դեղերու, եւ ամենակատարելագործեալ արքաններու միջոցաւ առանց ցաւի ատամնախանութիւն իւն:

Յ. Գ. Զմեաները կիրակի օրերնայ, (մինչեւ կէս օր), ինչպէս նաեւ ամէն օր, (մինչեւ կէս զիշեր) հիւանդ կ'ընդունին Բերայի գործատեղին:

Ա Չ Դ



Այս անգամ կը վաճառուին մեծ ու փոքր քանակութեամբ Ազգ. Հիւանդանոցի լեպչական մարտա դերձաններն հնարիչ Մետրոպոլիտի գրասենեակին որ է Կ. Պոլիս Սուլթան Համալ Իզմիրլի-Ղըլեխան թիւ 10:

Այս առթիւ կը խնդրուի Արգոյ հասարակութեանն որ

փութան փորձել այս դերձաններն Փորձառու եւ մասնագէտ անձինք հաստատած են առաւելութիւնք հրապարակի վրայ գտնուած առաջնակարգ դերձաններէն:

Փորձեցէք եւ անմիջապէս պիտի անսէք առաւելութիւնք:

Եւ միանգամայն օգնած պիտի ըլլաք Ս. Փրկչի Ազգ. Իւանդանոցի հարկւրաւոր խեղճ եւ անկար պատրաստարեցոյ:

Բաժանորդագրութիւն [կանխիկ]

Պոլիս եւ Գաւառներ Տրին. 50, Վեցմա 25, Եռմա 15 դշ. Օտար երկիրներ » 12, » 6, » 3 Ֆր Դրամի անկ բոսթայի բուլ ալ կ'ընդունուի Գաւառներէն: Թղթատարի ծախքը մեր վրայ է:

ԾԱՂԻԿԻ Խմրագրութեան եւ Վարչութեան վերաբերեալ ամէն գրութիւնք պէտք է ուղղուին Առ

ՄՍՐՏԻՐՈՍ ՏԷՕԲՄԷՃԵԱՆ

ՏՆՕՐԷՆ ԾԱՂԻԿ ԽՄԲԱԹԵՐԹԻ

Ղալամիա, Նորատունկեան խան:

Արտօնատէր Ա. ՍԱՐԱՅԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Կ. ՊԻՊԷՐԵԱՆ

Զիւմպիւլի խան միջնոյարկ Թիւ 18